

յընենք թէ ի՞նչ բան պէտք է նախ սորվեցնել, թող ասոր պատասխանն ալ տայ նոյն փիլիսոփան . “ Ի՞նչ ըլլ . լայ թէ ծուռ իմանաք իմ ըսած կրթութիւնս . . . հարկաւոր դաս . տիարակութիւն ատ արհեստները չեն , հապա կրթութիւնն ան է որ պղտիկուց զմարդը առաքինութեն կրդարձնէ , և լաւ քաղաքացի ըլլ . լալու ջանք կուտայ , և կը սորվեցը . նէ արդարութեամբ հնազանդիլ և արդարութեամբ հրամայել . . . աս միայն է կրթութիւն ըսածդ : Իսկ ստակ աւելցընելու , կարողութիւն ու փառք շատցընելու կրթութիւնը , կամ ասոնց նման արդարութեն նէ ու խելքէ դուրս եղած բաները , ռամկական և անարդ բաներ են , կրթութեան անուանն ալ արժանի չեն . . . Ա երջապէս , կ'ըսէ , “ Ի . մէնքն ալ կը խոստովանին , թէ ո . ընք որ առաջուց լաւ կրթուեցան՝ անոնք լաւ մարդիկ եղան . անոր համար ամենեին պէտք չէ անհօգ ըլլ . լալ աս բանիս . վասն զի մարդուս ամէն բանէն պատուականը իր լաւ ութիւնն է . . . ”

Ուրեմն ամէն բանէ առաջ ծնողք պիտի նային որ բարեպաշտութեան սկզբունքներ , և ետքը ընկերութեան պարտքեր տպաւորեն զաւկըներնուն սիրտը , որպէս զի վերջի վարպետներն ալ յաջողութեամբ աճեցընեն զանոնք . ասով աշխարհքս ընտիր քաղաքացիներ , ու մարդիկ լաւ ընկերներ կ'ունենան . մեր խեղչ ազգն ալ կը ճանչնայ որ իրեն մէկ հատիկ փառքը՝ պատիւը՝ հարստութիւնն ու յաջողութիւնն է լաւ ազգայիններ ունենալ , և Կատուած ալ կը փառաւորուի այն պիտի անձանց վրայ :

ՃԱՐՏԱՐՈՒԹԻՒՆ

ԿԱՐԴԱՐԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ :

Օ անաջան հեռագիրներու վրայ համառօտ տեղեկութիւն մը տուինք առջի տարուան Բազմավիպին մէջ , խոստանալով որ ետքը ելեքտրական հեռագիրն ալ ստորագրենք : Եւ ուրովիշետե մօտերս աս ելեքտրական հեռագիրը Կազղիացիք սկսան բանեցընել մեծ ու զարմանալի յաջողութեամբ , և Կազղիացիք ալ ետեւեն փորձեր ընելու որ իրենք ալ բանեցընեն , հոս համառօտ տեղեկութիւն մըն ալ աս գործիքիս վրայ տանք :

Ելեքտրական հեղանիւթին խելքէ դուրս արագութիւնը և հաղորդականութիւնը յայտնի է . աս յատկութիւնը հարկաւ կը դրդէ մարդուս միտքն որ փորձեր ընէ՝ մէկ տեղէն մէկալքիւ ատենի մէջ բան իմացընելու : Եւ ահա ասոր համար Ա էսթըն անունով անգղիացի բնագէտը՝ մտածեր է որ ելեքտրական հեռագիր մը հնարէ , որ անով մէկ բոսէի մէջ ուղած լսւը ինչուան 200,000 մղնն տեղ հասցընէ : Աս խորհուրդս ՚ի գործ գնողներն եղան Կազղիայի մէջ Ա աթսըն ու Պիշոֆ , Լիփսիայի մէջ Անգլէր , Փարիզի մէջ Ա ըմոնիէ , Ա ատրիտի մէջ Պիեթանքուր : Ա երջի կատարելագործողն եղաւ Աօրսթէտ գերմանացի բնագէտը , որ մըտածեց ելեքտրական յորձանքը մագնիսացած սլաքի հաղորդել , ու անով շինել հեռագիրը :

Աւսկից որ նշանը պիտի տրուի կամ լուրը պիտի երթայ՝ հոն կը դրուի Ա ոլթայեան սիւնակ մը , և ուր որ պիտի հասնի՝ հոն ալ մագնիսացած սլաք մը կը դրուի շրջանակով՝ որուն վրայ հարկաւոր գրերը նշանած պիտի ըլլան : Աս երկուքը , ցա սիւնակն ու սլաքը երկաթ թելերով իրարու կը հաղորդեն : Երբոր սիւնակին ուժովը աս թելերուն ելեքտրական հոսանք

մը տաս ու զանոնք ցնցես , անոնց ցնցումը ինչուան սլաքին հասնելով՝ զանիկայ այնպէս կը շարժէ որ շրջանակին վրայ դառնալով՝ գիրը կը ցուցընէ . զոր օրինակ Փարիզի գործիքը շարժելով՝ մէկէն՝ ի մէկ ինչուան իրան կը համի ցնցումը , և ուղած գրերդ տախտակի մը վրայ կը շարուին : Ի՞նկէ զատ՝ ուղած խօսքդ տպելով ալ կրնաս հաղորդել . վասն զի նոյն ասեղներով որ և իցէ խօսք կը տպուի : Ի՞նգղիայի մէջ երկաթէ ճամբաներուն վրայ կը բանեցընէն հիմա աս ելեքտրական հեռագրութիւնը ինչուան 40 մղոն տեղ . աս բանիս համար ճամբուն երկու կողմէն ցիցերու վրայ պրկած թելեր կան . անոնց քովին անցնելու ատենդ վրանին բան մը չես տեսներ , բայց ելեքտրական զօրութեամբ աներեսոյթ սուրհանդակներ ան թելերուն վրայէն կ'երթան ու կուգան անհնարին արագութեամբ :

Ելեքտրական հեռագրի մը ծախքը հասարակ հեռագիրներուն ծախքէն քիչէ կ'ըսեն : Փարիզէն իրուան շինուած հեռագրին առաջին փորձը եղեր է աս տարի մայիսի 4^ն , ու շատ աղէկաջաջողեր է : Աըսեն թէ մօտերս Պաղպիոյ թէքը իր պալատէն ինչուան իշխանաց խորհրդարանը ելեքտրական հեռագիր մը շինել տուաւ :

(յովուն մէջէն ալ կրնան հաղորդուիլ թելերուն մէջտեղերէն ծանրոցներ կախելով , որ խորը իշխայ . հիմա մեծ ջանք կայ որ Լոնտրայէն Փարիզ այսպիսի հեռագիր մը շինէն :

ԱՄՏՆԻՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

Ի՞նչ բնշ է բողոք համայ գեղեց դանէր , ու դանիրէն եռու կաղնադր իսմ ուիքոթթա իւ շինէն՝ ուշըքի ու այծու իսլէն :

Ի՞նչ ագւած կատսայի մը մէջ կը լեցընէն կաթը՝ մաղէ մը անցընելով կամ

ցանցառ լաթէ՝ որ մաքուր ըլլայ . ետքը կրակին վրայ կը դնէն , ու փայտով մը կը խառնէն ինչուան որ ձեռք դիմանալու չափ տաքնայ : Ետքը կրակէն վար կ'առնեն , մէջը կը լեցընէն կաթին շատութեանը կամքիչութեն համեմատ մակարդը , այսինքն այծուն կաթնեղէն խախացը (որ չորցուցած կը պահուի , ու ասանկ պէտք եղած ատեն՝ ջրի կամ կաթի մէջ կը հարուի) : Երբոր կաթը կը կապէ , անոյշ մածունի պէս կ'ըլլայ , որ իտալերէն ձիւնաթեա կ'ըսուի , փայտով մը կ'աւրեն կը խառնէն , ու նորէն կրակի վրայ կը դնէն միշտ խառնելով՝ ինչուան որ եփ ելլէ : Ի՞ն ատենը կրակէն վար առած կը թողուն , ինչուան որ նորէն ձեռք դիմանալու չափ պազի , որ կարենան պնտացած պանրեղէն մասունքը ձեռքով շաղուել միացընել կատսային մէջ : Երբոր բոլորը մէկէն մեծ զանգուած մը կ'ըլլայ , հաստ գերձանով մը կը կտըրտեն ինչ չափով որ կ'ուղեն , ու փայտէ կաղպարի մէջ պանրի գլուխներ կը ձեացընեն , սըխմելով որ ջրեղէն մասունքը բը ելլէ . Երբոր պանրին զանգուածը կատսային կը հանեն , մէջը մնացած շինուկը , այսինքն կաթին ջրեղէն մասը նորէն կրակի վրայ կը դնէն , ու երբեմն երբեմն կը խառնէն , ինչուան որ ջրին երեսը փրփուր կ'ելլէ , ու կը սկսի ձեանալ վազնատը կամ ոիքոթթան : Ի՞նէ որ կակուղ ու փափուկ կ'ուղես , շուտով մը կրակէն ետպէտք է առնուս կատսան . իսկ թէ որ աւելի թողուս կրակին վրայ , պինդ կ'ըլլայ , ու համը այնչափ ախորժելի ըլլար : Ետքը ծակծակ դգալով կամ քամոցով ջրին երեսէն վազնատը կը ժողվիս , ու կը մնայ կաթին սերը , որ ան ալ կուրծքի հիւանդութեան գեղ կ'ըլլայ , կամ թեփի հետ խառնած հաւերուն կը տրուի , և կամ ուրիշնտանի կենդանիներու :